

ան որդը որ հազիւ կ'ուզենք վրան
նայիլ՝ վաճառականութեան ու ան-
բաւ հարստութեան մեծ պատճառ է .
աս ալ դիտելու բան է որ չնչին բան
կարծածնիս՝ շատ անգամ մարդուս
օգուտ ու զարդ կ'ըլլայ : Իսիկայ օրի-
նակ պէտք է ըլլայ ան մարդիկներուն,
որ փոխանակ աշխատելով իրենք զի-
րենք ու իրենց նմանները երջանիկ ը-
նելու , կեանքերնին սլարապ կ'անցը-
նեն :

Ամսոց բնական նշանները :

(Յալու :

Ե՞ս Դրիգորիկ , սա կանաչ շուքին
տակը կեցած՝ դաշտը նայինք : Ի՞ն գե-
րանդաւոր մարդիկն որ կը տեսնեա'
չնձողներն են . դիմացնին ընկնող տա-
նողն ալիրենց տերն է :

Ի՞ս ինեղձերէն շատը ուրիշ դաշտե-
րէ կուգան՝ ուր որ իրենց հունձքը
լաւ առաջ եկած չէ . ուրիշի ծառայե-
լով աս տաք արեւուն մէջ՝ իրենց
վարձքն ու ապրուստը կ'առնեն :

Եւ այսպէս շրջան ընելով աւելի
տաք երկիրներէն դէպ 'ի աւելի պաղ
կողմերը կ'երթան , որպէս զի միշտ
աշխատանք ունենան՝ նոր հուն-
ձեր գտնելով :

Կ ատ կողմեր կը գտնուին ասանկ
հնձողներ , որ հունձերուն ետևէն
ձամքորդութիւն մը ընելով , ինչուան
շմբնցընեն՝ տուն չեն դառնար :

Ի այց երբոր գան իրենց տեղը՝ հոն
սկէտք է ըլլաս որ տեսնես իրենց զա-
ւակացն ու բոլոր ընտանեացը խըն-
տումը :

Խեղձ մարդիկ . երանի՛ իրենց որ
քիչ շահուն վրայ ալ անանկ գոհ են ,
որ ալ ձմեռը կարօտութիւն քաշելու
վախ չունին :

Իսոնք են որ սեպտեմբեր ամսուն
մէջ ալ կ'երթան լեռները թափած
շագանակները ժողվելու , ըթափած-

ներն ալ գաւազանով կը թօթվեն :

Հիմայ եկու մօտենանք անոնց ու
լաւ մը դիտենք : Ի՞ն ամէնքը մէյ-
մէկ ակօսի մէջ մտած կը պատրաս-
տուին հնձելու :

Ոմանք մէկ ձեռքով մանգաղ ա-
ռած , մէկալ ձեռքով ալ փունջ մը
հնձելու խոտեն բռնած կը կտրեն .
Ոմանք ալ երկայն գերանդիներով եր-
կու ձեռօք բռնած կը հնձեն :

Լուրածնին ակօսներուն մէջտեղը
կը դիզեն վրայէ վրայ :

Ուրիշ աշխատողներն ալ ատ որա-
ներէն մէկտեղ կը ժողվեն ու կը կա-
պէն քանի մը հատը մէկտեղ , և աս
կ'ըսուի չեղջ կամ գագիշ :

Իմէնքն ալ որոշուած չափով մը հըն-
ձելէն վերջը՝ միաբան շուրջի տակ կը
քաշուին , ու պարզ կերակուր մը առ-
նելով ուժերնին կը հաստատեն :

Իորէն կը սկսին աշխատիլ ինչուան
կէս օր , ու կէս օրուան կերակուրնին
առած՝ մէյմէկ դի կը քաշուին , ականջ-
նին ձպւան ձայնին տուած :

Լորբոր բոլոր հունձքը կը լմբնայ՝
գեղացիները սայլերով կուգան , ու
բաց տեղ շինած ծածքի մը տակ կը
տանին գագիշները :

Ի այց հոն դիզելէն առաջ կը նային
որ լաւ չորցած ըլլան . թէ չէ՝ յարդը
կը մքի ու ցորենը կ'ապականի :

Իսանկ հոն կը թօղուն 15 կամ 20
օր մը , որ ցորենը աւելի կը պարար-
տանայ՝ հասկին կամյարդին մէջ մնա-
ցած խոնաւութիւնը ծծելով :

Ի այց գու տես , Դրիգորիկ . աս
ցորենին համար , որուն ամէնքս կա-
րօտ ենք , խեղձ գեղացիները որչափ
կ'աշխատին . հնձելու ատեն արեւուն
տակը կը խաշին . վերջը կալին մէջ ծե-
ծելու ատեն՝ որչափ կը քրտնին , գէթ
կալը ծեծող եղները ու ձիերը կառա-
վարելու համար :

Ի՞ն այսպէս մարդուս կեանքն ալ
բոլոր աշխատութիւն է . առանց աս
աշխատութեան պտուղ չկընար վայե-
լել :

ԵՐԿԱԿԻ գիմք ցոլակն այն յուշիս
Յերկնաձեմ սուրայ յառիւծոն քամակ
Առկախեալ ընդ օդ ըզբաշան հրավիս .
Մերթ ՚ի պարզութեան երկնից ոսկեյեռ
Երկայնեալ զընթացս արևուն յըստակ
Արևատութեան թըւի նըշան մեր .
Եւ ըզզայրացեալ զիւր շող կիզանուուտ
Հովանեագ բուժէ սազարթուն մայրեաց
Արկեալ ապակեայ զնոքօք ալեաց կոյս .
Զեփիւռ ածէ ՚նդ այգ , զեփիւռ ընդ երեկս .
Եւ ըզմիխիթար սըրտից անձկայրեաց
Ցարուցանէ զպարս ասաեղց լըւսերես :
Եւ ՞ , Գրիգորէ , չասիցէ յայնժամ
Տիպլյստակ վարուց զայդ գիշեր պայծառ .
Ոյր զերծ ՚ի կըւից անցին կենացն ամք : —
Այլ գու միտ դիր արդ ընդ դալուկն երկնից .
Սարսուռ և տագնապ սովին ամպավար ,
Զըւարձն բնութիւն հեծէ թաղծալից :
Լըսէս յանտառէն յորձանս յորդահու .
Խօշին է մայրեաց , ճարճասահն ոստոց
Յոր ահեղն յանկարծ հընչէ սորորթիս :
Փախիր Գրիգորէ ՚ի խրձիթն անքոյթ .
Ահա թէք մըրըկին ստաւանին յօդոց ,
Փոշէ սեաւ գիմացն երերուն ծածկոյթ :
Խրիւ ՚ի փախուստ տես՝ զի՞ խուժապեն
Գագաթունք ծառուց հառաջմանի ՚ի վեր
Զոր ազգամշղն ամպրոսք պարուրեն :
Սըրտլըտեալ իշխանն աւար քող ածէ .
Եւ յանկարծահաս կարկատուն գիշեր
Տատանեալ հողմոց՝ ըզբնութիւն կոծէ . . .
Լըւր . . . գլըրդին երկինք որոս ընդ որոս .
Իրու ահեղ թընդմունք վըհիցն ՚ի Մասիս
Յորմէ գագաթունք սարսեն և ստորոտ .
Ահա զմըխաթոյր հերձեալ կովս ամբոց
Ի շունդն ահաւոր և յօծածէ գիլս
Բարկաձայթ նիզակէ աեղան հուր և բոց :
Ցամբուռոյց մւայլից շանթք պարտոխաթափ .
Բա՛ , կայտոին յերկիր ցամանց արտասուք .
Սալացեալ տեղան կարկատեր տարափք .
Եւ հեղեղագործ սահանք ձորա մըրըկին
Ըզյե աին քամեալ ցամանն ըզպասուք՝
Հազիւ շիջուցեալ դառնան զհեա ամպոյն :
Ելցուք արդ . . . աւաղ կաղնիդ հինաւուրց .
Անկա՞ր և ծըխես անզարդ անսազարթ .
Եւ գու ով զպարակդ խաղալիք կաս ջուրց :
Համբարք դուք հացի և գինիդ արհաս .
Այդպէս կող առ կող դընիք գիտապասա . . .
Անսանձ կըրից ով պատկեր և օրհաս :

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳԻՏԱՒԹԻՒՆ

ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ

Պարէ :

ՊԱՐԻՏ ալիւրէն շինուած հացը
թէպէտ սեւ ու պինդ կ'ըլլայ , բայց
սննդարար ու աւողջարար է . թէ որ
հաճարի ու ցորենի ալիւր ալիսառ-
նես՝ խիստ աղէկ կ'ըլլայ : Իշրոպայի
շատ կողմերը գարիէն տեսակ մը ըմ-
պելիք կըշինեն որ գարեջուր կ'ըսուի:
Գարին կրնայ նաև կենդանեաց տը-
րուիլ . իսկ իրեն յարդը ցորենի ու
հաճարի յարդէն ալ մննդարար է . ձիե-
րուն ալշատը վարսակի տեղ գարի կը
կերցընեն : Ծիէ որ թընելէն ետեւ խո-
շորկեկ աղաս ու թողուս որ թթուի ,
կովերուն կաթը կըշատցընէ , եզնե-
րը՝ խոզերն ու հաւերն ալշուտով կը
գիրցընէ :

Գարին յարմար հողերը : — Գարիին
յարմար հող գտնելը շատ գիւրին է .
աւելի միջակ անդութիւն ունեցող , ու
հաճարի հողէն ալ թեթև հողեր կը
սիրէ . իսկ կրոտ հողերուն մէջ խիստ
աղէկ առաջ կուգայ : Ինդղիայի մէջ
ուր որ մասնաւոր կերպով կը մշակեն
աս արմտիքը , կընային որ միշտ առջի
տարին գետնախնձոր , ոլոռ կամբակ-
լայ ցանուած երկրի մէջ ցանեն գա-
րին . իսկ պարապ մնացածներուն և
ուրիշ արմտիք ցանուածներուն մէջ
ամենեին չեն ցաներ :

Իշրին թնութեանը նայելով՝ տեղ
կայ որ գարի ցանելու արտը աշնան
անգամ մը կը հերկեն , գարնան ալ
միայն մանկեռով երեսը կը կակզը-
նեն . տեղ ալ կայ որ գարիի արտին մէ-
ջի ցանուածը հնձելնուն պէս՝ մէջմը
կը հերկեն , մէյմըն ալ նորէն կը հեր-
կեն ցանելէն առաջ . ոմանք ալ իրեք
անգամ կը հերկեն . բայց ասիկայ ոչ

1 Աւժ :

2 Աւժ . . . : Գլ . Bière.